

ՀԱՅ ԿԵՍՆՔ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ

ՊԵՏՈՒԹԵԱՆՑ ՊԱՐՏԱԿՈՐՈՒԹԻՒՆԸ*)

Պակաս չեն այնպիսիները, որոնք կատարելապէս ծառօթ լինելով հանդերձ մեր թուած իրողութիւններին, պնդում են թէ խնդիրը մեզ չի փերաբերում։ Հարկ չկայ այսուեղ քննել սոյն տեսակէտի պարզ հակասութիւնը փիլսոփիայութեան և կրօնքի նկատմամբ։ Գործնական մարդկանց կը պատասխանենք այս յայտնի ճշմարտութեամբ, թէ Եւրոպան երկար տարիներ բաժին է ունեցած Հայոց կեանքը ձեւակերպելու մէջ։ Արդարեւ յաճախ անձնական շահերի նկատումով բայց շատ անգամ ևս քայլեր առնուած են աւելի բարձր շարժառիթից զրդուած։ Մեծ է նոցա թիւը, որոնք շահագրգոռուած են Հայկական ինդրուի իրեն արդիւնք բարեխիրական զգացումին, ազատութեան սիրոյ, կրօնական առաքելութեանց հոգածութեան, կամ Անդղիա, Գերմանիական մրանսիա գտնուող Հայերի հետ անձնական ծանօթութեան։ Անդղիայի մէջ այդ շահագրգոռութիւնը յանգած է անակնկալ և կարեոր հետեանքների։ Թրքական խնդիրն էր՝ որ 1880-ին յառաջ բերաւ նոր կառուագրութիւն։ Ինսունական թուականներին Հայկական հարցը պատակտեց Ազատական կուսակցութիւնը և պատճառ եղաւ նորա պետքի հրաժարման։ Պ. կաթստոնի վերջին զօրեղ ատենաբանութիւնը կը շեշտէր ի՞նպատ հայերի միջամտութեան անհրաժեշտութիւնը։ Իր հիւանդու-

*) Այս հատուածն Բըքսարն եղբայրների «Ճանապարհորդութիւն» եւ Էալակական կեանք Հայաստանի մէջ վերնազրով գրքի Զ. գլուխն է, որ խմբագրութեանո յանձնարարութեամբ թարգմանել է անգլիերէնից Տ. Յովհան արքան Անհրաժեշտ համարեցինք այդ զիսի թարգմանութիւնը տալ և թքաբատի ընթերցողներին՝ ի՞նկատի աննեղով նիւթի այժմէ ականութիւնը։ Ամրող գրքի գրախոսականն ընթերցողը կը զանք սոյն համարում։ Խմբ,

թեսան ժամանակ Իիվիէրայից ուղղած անձնական կոչը դարձեալ այդ գատին նոր համակիրներ գտնելու համար էր:

Ակնարկուած հանգային շարժումը ամբոխային չէր, ոչ էլ կուսակցական զգացմունքի ծնունդ կամ դրծիք: Մինչև այսօր նա տեսել է իրեկ բարեսիրական ձեռնարկ, տալով ապացոյցը ձշմարտագոյն համակրութեան: Ֆրանսիական առաքելութիւններ և Գերման ընկերութիւններ շարունակել են իրանց կրթական և որբախնամ գործը և վայելել են ընդարձակ ձեռլնտուութիւն: Այսօրինակ ծառայութեան նշանաւորագոյնը մասուցել է Ամերիկան, որի գործոցներն ու հիւանդանոցները կարող են կոչուել արդի Հայաստանի ձեսկերպիչները: Անգլիայի մէջ բաղմաթիւ գործիչներ՝ որոնց ամենածանօթն են «Հայաստանի բարեկամներ», Լէյտի Ֆրէտէրիք Քէվընտիշէ առաջնորդութեամբ, բացառիկ յաբատաւութեամբ աշխատած են: Պարզ է թէ բարեխիղճ քաղաքացիների մեծ խումբեր զգացել են ահաւոր աղէտին կարօտած բարի Սամարացիական օգնութիւնից զատ իրենց վրայ ծանրացող ահազին պարտքը Բրիտանական կառավարութեան՝ Թուրքիան պաշտպանած լինելուն համար: Մի ազգի գոհումը և անիշխանութեան մատնուիլը Եւրոպական տուներու մէջ բնակող տունտրական հեռաւոր ժողովուրդների ենթագրեալ շահերուն պատճառաւ մի ողբերգութիւն է, որ արտասովոր ջիզ կ'ենթագրէ:

Նախապատմական դարերից սկսած ըննակալութիւն է գործ զրուել գերի ժողովրդոց վերայ բայց ներկայ պարագային ունեցանք երկարաձգումը հին դարերու մէջ իսկ չտեսնուած մի բռնապետութեան, երբ աշխարհ կարող էր վերջ դնել, եթէ արուեստականօրէն չարգելուէր իր ընական դարմանը—այսինքն մի բարբարոս պետութեան ջախջախումը և կլանումը աւելի բարձր քաղաքակրթութիւն ունեցողի կողմից, թէ այս նախատինքը շատերը զգացած են՝ կ'ապացուցուի Հայոց համար դրծողների մեծ թուով: Քաղաքակրթեալ աշխարհի խիղճը իր արդարացումը դորա մէջ կը դանէ: Այլապէս իրեն տրուած չէ սարսա-

փել զուր տեղը մարտիրոսացումի դատապարտուած ժուղավրդի անսարանի առջև, կամ իմաստասիրել անմեղ տառապողների զրութեան մասին։ Համակիրներ ամեն ժամանակ ոչ ժողովրդական դատ են ունեցած հետապնդելիք։

Եաւ կը յիշեմ ձանձրոյթը՝ որով մէկը մասնակցեցաւ նոցս ջանքերուն ուրիշ մէկ հոգի համոզելով օժանդակութիւն ձեռք բերելու համար։ Համակրողների առանձնայատկութիւնը ունեցած երևակայութիւնից է, և արդէն այդ ոչ Անդղիական բարեմաննութեան պակասը միայն կարելի է դարձրած Անդղիոյ թրքաւէր քաղաքականութիւնը Անդղիացիների որոշ մասը ըմբռնած չեն այդ քաղաքականութեան ամբարիշտ տնօթութիւնը մինչև որ հայ եկեղեցւոյ մէջ կանգնելով հանդիսաւոր պատարագի թարգմանութեան հետևած՝ և պաշտամանց վսեմ ոգին նշմարելով՝ սկսած են հասկնալ հաւատքի համար այդ տառապողների տեսութիւնը ու նաև մտածել նրանց վիշտը յաւերժացնողների պատասխանատութեան մասին։

* * *

Վերջնական դարմանը չէ թէ բարեզործութեան՝ այլ քաղաքական գործունէութեան մէջ կը գտնուի Այս ուղղութեամբ ևս կայ տարածուած շահագրգոռութիւն, սակայն վերջին տարիների մի ջլատիչ նկատումն սահմանափակած է ոգեսորութիւնը։ Հազար ութը հարիւր իննառուն և հինգի կոտրածներից ի վեր բնականաբար վախ տիրած է թէ եւրոպայի մէջ հայանպաստ շարժում յուզելը կարող է աղէտալի կրկնութեանց պատճառ լինել։ Անդղիայի մէջ Հայաստանի մի նոր Յանձնաժողով այն ժամանակ միայն կաղմուեցաւ, երբ Բալկաննեան պատերազմից յետոյ Թուրքիոյ դրամական կարօտութիւնը կրկին կանանչ սեղանի վերայ բերաւ Հայկական հարցը։ Այդ մարմնինախագահը կարողութեամբ է անձնագործութեամբ ծանօթ քաղաքադէտ մէկն է, և ատենապիրն էլ բացառիկ յարմարութիւն ունի։ Կլամտոնի Հայկական շարժումի մէջ մարդուած լինելով նմանօրինակ Յանձնաժողովներ, որոնք պատգամաւորներ ուղարկած են

Հօնդոն խորհրդակցութեան համար, կը գործեն Գերմանիայի, Զուլցերիայի, Ռուսիայի և Ֆրանսիայի մէջ, Բայց չարդի վախը զարձեալ չափաւորում է հրապարակային արտայայտութիւնը:

Պէտք է այս խնդիրը նախ պարզել: Մեզնից շատերը, Թուրքիոյ հայերուն ծանօթ լինելուց առաջ խոհեմութիւն համարեցին չմասնակցել Հայկական դատին, բայց հիմա հասկցուած է թէ նոքա բացարձակապէս տարբեր կը մտածեն մեր վախերի իրականութեան մասին: Կոտորածների պատմութիւնը ծանօթ է իրենց և դիտեն թէ Ապդիւլ Համիտ հրամայեց նոցա, անկախ Արևմուտքի ցոյցերու տպաւորութիւնից և կամ այդ համակրութեանց յեղափոխականները քաջալերելու զաղափարից, որ վերջինները թուրքերի վրայ յարձակուեն: Թուրքիոյ հայերը համոզուած են թէ ջարդերը Համիդի ծրագրուած մեթոսն էին հայութիւնը մտքով ու թուով փճացնելու, և սակայն դեռ այդ ամենը տեղի չէին ունենայ, եթէ Պետութիւնը սկզբից իրենց անկարող ցոյց տուած չլինէին: Վտանգը, նրանց կարծիքով, հիմա տկարացած է մեծ թուով քրիստոնեաների բանակի մէջ գանուելուն՝ և առաւելապէս, կոտորածի դէպքում Թուսիոյ Թուրքիա արշաւելիքը յայտնի լինելուն պատճառով: Հայերը խորապէս կը բարձան, որ մեր անցեալին վախերը այսուհետեւ արգելք չլինեն իրենց ի նպաստ շարժմանց, որոնք կենսական կարևորութիւն ունենալ կը նկատուեն: Եւրոպային կը մնայ դատել Հայկական տեսակէտի ու վերլուծման արժէքը: Մեր կարծիքով, եթէ կոտորած պատահի, Կառավարութեան որոշումով միայն պիտի լինի ըստ տուանոյն, և այդպիսի որոշման արգելումն աւելի հաւանական կը դառնայ, երբ վառ կը պահուի Եւրոպական շահագրգութիւնը:

Եթէ հանբային շարժումներ վտանգաւոր չեն, անտարակոյն մենք պարտաւոր ենք, ոյժ տալ Բրիտանակամն Կառավարութեան որոշ մէկ քաղաքականութեան: Ընդհանրապէս ընդունուած է թէկ հին քաղաքականութեան գատապահելիութիւնը, միւս կողմէ դժուար է տեսնել գոտու-

խութեան ինչ մեթոդով կատարուելիքը:

Քաղաքականութեան մասին յայտնուած ոչ մի կարծիք չէ կարող մեծ արժեք ունենալ, առանց հաշուի առնելու անցեալ պատմութիւնը, լինի հեռաւոր կամ մերձաւոր Ռւբեմն, անդրադառնանք պատմական աչքառու կէտերին: Սրանք արդէն ծանօթ են և կը բաւականանանք համտուակի յիշատակել:

1453. Թուրքերը գրաւեցին Կ. Պոլիար:

1683. Վիճնան պաշարեցին, բայց Յովհաննես Գ. (Սօպիէսկի) Բոլոնիոյ թագաւորի կողմից կը պարտուին:

1787. Ռուսիա կառաջարկէ Եւրոպական Թուրքիոյ բաժանումը մասնակցութեամբ Անգլիոյ, Ֆրանսիոյ, Աւստրիոյ և Սպանիոյ:

1790—1800. Անգլիական առեսուերը Հնդկաստանի հետ և առաջ եկող Ռուսական վախը պատճառ կը լինի Բիթի առաջարկին թէ Բրիտանիա օգնէ Թուրքիոյ: Պըք, Ֆաքս և Կրէյ կը բողոքեն:

Անգլօ-Ռուսական մրցակցութիւնը այսուհետեւ կացութեան կը տիրէ:

1803. Ռուսիա կը գրաւէ Թիֆլիզը և յառաջ կը վարէ տիրապետումը Լովկասի, մասսամբ Հայկական Երկրի մէջ:

1827. Անգլիա, Ֆրանսիա և Ռուսիա կը փնտացնին Թրքական նաւատորմիլը Նավարինօյի առջև:

1828. Կովկասի կէս-անկախ Հայ իշխանները Ռուսիոյ կօգնեն Պարսկաստանը պարտելու համար, վիխարէն պաշտպանութեան և Հայկական թագաւորութեան խոստմանց: Միասեղ կը գրաւեն Երևանը: Խարինն էլ կը գրաւուի բայց Աղբիանապօլսոյ դաշնագրով 1829-ին կը վերադարձուի Թուրքիոյ:

1830. Յունաստան անկախ կոհուակուի:

1840. Սթրէթֆըրտ Քէնսինիի ազգեցութեան շրջանը կսկսի Պոլսոյ մէջ:

1844 և 1853. Նիկողայոս թագաւորը կառաջարկէ Անգլիային Թուրքիան բաժանել և Երկու անգամն էլ կը մերժուի:

1854. Արեելեան քրիստոնէից պաշտպանութիւնը ստան-

ձնելու Ռուսիոյ ջանքը կահարեկէ Անգլիան և Ֆրանսիան: Այդ իրաւունքին ամբողջ Եւրոպայի պատկանելը կը ծանուցանեն: Լորտ Էպլըրտին կիմացնէ Թուրքիոյ թէ Անգլիա պիտի չներէ Քրիստոնէից ճանդէպ անարդարութեան: Դահլիճը տեղի կուտայ ճնշման և կը մասնակցի Խրիմի պատերազմին: Թուրքանպատ քաղաքականութիւնը կսկսի աղդել Հայոստանի վրայ: Ռուսական զօրագունդերը կը պարտադրուին հեռանալ Կարսից:

1856. Փարիզի Դաշնագիրը «Խաթթը Հիւմայուն» կոչուած թրքական հրովարտակը կրօնքների հաւասարութիւն կը հռչակէ:

1863. Հայոց Ազգային Սահմանադրութիւնը կը հրատարակուի:

1863—1875. Հայերը անկազմակերպեալ կը մնան և Քիւրերը թուրքերու դէմ թշնամութիւններ կը շարունակին: Բագֆիի և ուրիշների որուածքները Հայոց մէջ աղգային ողի կարթնացնեն: Ռուլթան Ապտիւլ Մէճիսի և Միտհատ փաշայի ազատական շարժումները թուրքիոյ մէջ:

1875—1878. Կոտորածներ Պոսնիայի և Պուլկարիոյ մէջ: Ռուսիոյ բարեկարգութեան առաջարկները կը մերժուին միւս պետութիւններից: Լորտ Սոլապըրի և զօրավար Իկնաթիէֆ Պօլոյ մէջ: Պ. Պրայս կայցելէ Ռուսական Հայաստանը և Ռուսներին զայրացած կը գտնէ Անգլիոյ մերժումին համար Քրիստոնեանները պաշտպանելու առաջարկին: Ռուսական բանակներ Թուրքիա կարշաւեն: Կարսը կը գրաւուի Հայ զօրավարի ձեռքով: Սան Սթեֆանօյի բռնադատեալ դաշնագրով Ռուսիա Կարինի մէջ կը մնայ (յօդուած 16) մինչև բարենորդողմանց իրագործումը: Անգլօ-Թուրքական ժողովը դադունօրէն կապահովէ Տաճկա-Հայաստանի սահմանագլուխը և կիպրոսը կը թողնի Անգլիային: Պերլինի Վեհաժողովը Սան Ստէֆանօյի համաձայնութիւնը կը կնքէ և 61-րդ յօդուածով Պետութիւնները միասնաբար պատասխանատու կը կացուցանեն բարենորդողումի համար: Լորտ Պիքընսֆիլտ Պէրլինէն կը վերադառնայ և կը ծանուցանէ «Խաղաղութիւնը պատուով» կնքուած:

1879. Լօրտ Պիքընսֆիլտ զինուուրական հիւպատուներ կը խրկէ Հայկական կեղրոնները, Ապդիւլ Համիտ Քիւրդերը կը զրգուէ Հայոց դէմ և կրկազմէ «Համբիլիլէ» հեծելակունզը:

1880. Կլաթմատանի կառավարութեան վերադարձը, Կօշըն Պոլս կը խրկուի իրրե գեապանու Թիշ ետք ցոյց կը կատարուի Թուրքիոյ դէմ Տուչինոյի մէջ:

1881. Պիսմարկի դիմադրութիւնը պատճառ կլինի Հայաստանի բարենորոգման խնդրի թաղուելուն Լօրտ Կրէն-միլի կողմէ:

1894—6. Հայկական կազմակերպեալ կոառածներ Պոլսոյ գեապաններուն աշքին տակ: Բարեկարգութեան առաջարկներու շարքեր: Լօրտ Պօղպէրի կը վճոփի թէ ճնշում բանեցնել բանաւոր չէ: Ռուսիա կը հակառակի միացեալ ծրագիրներին: Գերմանիոյ կայսրը Սուլթանին կայցելէ և իւր բարեկամութիւնը կը հաչակէ: Սուլթանը փոքրամասնութեան վերածած լինելով Հայերը, կը նշանակէ «Քրիստոնեայ Օգնական Կառավարիչներ»:

1896. Մրանք կը ճանաչուին իրրե «Եվլիթճի»—մարդիկ որոնք «Այո» կասեն իրենց թուրք պաշտօնակիցներուն:

1896—1908. Գերմանական մենաշնորհի քաղաքականութիւնը կը շարունակուի, սկիզբը Բրիտանական օգնականութեամբ, Վերջապէս կը յանդի Բաղդատի երկաթուղու ձեռնարկին որն որ իրրե շահակցական գործ առաջները Անգլիոյ համաձայնութեամբ կը ծրագրուի բայց վերջը կը լրուի Անգլիոյ հակագերմանականաց հակառակութեան պատճառաւ: Գերմանիա առանձին կը հետապնդէ նրան և 1907-ին լաւագոյն պայմաններ ձեռք կը բերէ: Պոլսոյ մէջ Գերման գեապանը կը տիրէ:

1903—7. Ասպատակութիւն, ջարդ և բարեկարգութեան ծրագիր Մակեդոնիոյ մէջ, Օտտար սպաներ և պաշտօնեաներ կը «հակեն» ոստիկանութեան և ելեմուտքին վրայ:

1908. Վանայ կոտորածը մարտ ամսոյ մէջ:

1908. Երիտասարդ թուրքերու յեղափոխութիւնը: Սահմանադրութիւն: Թուրքերու եղբայրակցութիւնը քրիստոնեաների, մասնաւորապէս Հայերի հետ:

1909. Ապդիւլ Համբիդ գահընկեց։ Կոտորած Աղանայիր մէջ։

1910. Երիտասարդ Թուրքերու ազգայնամոլութիւնը կը մղէ զիրենք ահաբեկեցնելով զինաթափ անել փորձել Ալպանացիները, Արաբները և Պուլկարները, բայց ոչ Քիւրդերը։ Սա պատճառ կլինի Պուլկարների, Յոյների և Սերպերի միացումին և յառաջ կը բերէ —

1912. Պալկանեան պատերազմը և Եւրոպական նահանգներու կորուստը։

1913. Պետութիւնք կը խորհրդակցին Հայաստանի բարենորդմանց վրայ իբրև պայման Թուրքիոյ նիւթապէտ օգնելու։ Տարածայնութիւններ Խուսիոյ Հայաստան արշաւելու մտադրութեան մասին։ Գերմանիա նոր հիւպատոսարան կը բանայ կարնոյ մէջ։

1914. Համաձայնութիւն բարենորդումների վերահսկողութեան ծրագրին շուրջ։

Դէպքերի այս շարքը որ կը տարբերի միջազգային գործողութեանց ուրիշ ու է արձանագրեալ հաւաքածուից, իմաստական և գործնական բազմաթիւ խորհրդածութիւններ կը թելագրէ։

1. Մեր մասնաւոր նպատակին համար սկսենք հարցնելով թէ «ինչ տեղի պիտի ունենար եթէ Անդղիա և ուրիշ պետութիւններ միջամտած չլինէին»։ Այս խնդիրը պէտք է մնուի իրողութիւններով և չէ թէ անորոշ դուշակութիւններով։ Խուսիա առաջարկեց ուրիշ պետութիւնների հետ բաժնել Օսմանեան կայսրութիւնը։ Երբ համեմատութիւն չյայտնուեցաւ, նոր ծրագիր ներկայացրեց 1854-ին Քիւտասնեաների պաշտպանութիւնը, այսինքն պատշաճօրէն կառավարուելը արտհովելու համար, և 1878-ին առաջարկեց պահել ուղղագրուական տեսակէտէ կարևոր դիրք ունեցող կարինը մինչև հարատահարութիւնները վերջանային։ Եթէ Խուսիան չի զըսպուէր՝ մեծ կոտորածները չէին տեղի ունենար։

Կարելի է հարցնել նաև թէ «ի՞նչ կը լինէր հետեւե-

լիք բնականոն (normal) կամսահմանադրական ընթացքը այդ օրինակ պարագայի տակ», պիտի պատասխանենք թէ իրերը սովորական ճանապարհով լուծուելու էին, Երբ մեր յիշած դէպերը ծագեցան, Եւրոպան շատ քիչ հող ունէր իւր սահմաններից դուրս ։ Նրանից ի վեր սահմանագլխի կիսաքաղաքակրթեալ կառավարութիւնները տիրապետուած են, կարելի է ասել, մօտաւորագոյն Եւրոպական պետութիւններից։ Մարտքէ մինչև Թուրքաստան տարածուած է «Ճերմակ» մարդու լուծը»։ Քաղաքակրթեալ երկրի կողքին ալիրոդ անկարգութիւնը այնպիսի աղէտ է որ հողային գրաւումի կառաջնորդէ։ Ինչպէս որ Աւստրիա իջաւ դէպի Հունգարիա, Խորութիւն և Պունիա, Կոյնպէս էլ Ռուսիա քնականօրէն շարժուելու վրայ էր դէպի Կովկաս և Արևելեան Անատոլիա։ Այս երկիրներու ցեղերը, երկար ժամանակից ի վեր իրենց ազատութիւն կորցրած լինելով՝ չէին կարող գրադարձիլ եթէ իրենց միակ յոյսը կը կայանար մի բարբարու կայսրութիւնից լաւագոյնին փոխանցուելու մէջ։ Թուրքիոյ Հայերը և ուրիշ քրիստոնեաներ այս ճակատագրին համակերպած էին։ Իրենց գանդատին աղբիւրը պէտք է կազմէ արուեստական արգելումը այդ ճակատագրին իրագործման։

2. Ուրացողներ գրեթէ հիմա չկան թէ Ռուսիոյ հակառակելու քաղաքականութիւնը սխալ էր բոլորովին։ Լորտ Սոլզլըրիի ճախաւեր խոստովանութիւնը թէ «Մեր դրամը սխալ ձիու վրայ բեռնեցինք» կարող է նշանակել թէ Պուլկարիան լաւագոյն արգելքը հանդիսացաւ Ռուսիոյ Բայց Ռուսատեաց դարու վախճանին այսօր մեր Արտաքին Գործոց պաշտօնատունը Անգլօ-Ռուսական համաձայնութիւնն կը մշակէ, խորհրդարանական պատգամաւորութիւններ կը խրկէ դէպի Ս. Պետերբուրգ, և նախակին մրցակցութեան գլխաւոր թատերաբեմին—Պարսկաստանի մէջ, Ռուսիոյ հետ կը գործակցի։ Այս ամէնը արգիւնք չեն մեր Եղիպատոսի գրաւումին։ Այսուհանդերձ բարձր շրջանակների մէջ կարծիք կը տիրէ թէ այդ պատճառաւ վերացած են մեր վախերը Ռուսիոյ Դարտանէլին տիրելու մասին։ Բայց տեսնելով թէ Ռուսիան իր նոր և ընդարձակ աճումով կը

թնայ, հակառակ ծափոնական պատերազմին, ապագայի մեծագոյն պետութիւնը, մեր դիրքի փոփոխութիւնը ցոյց կուտայ նաև թէ տրամաբանութիւնով և բանականութեամբ չէր որ շարժեցանք Ռուսիային հակառակելու ժամանակի. Պ. Կաթոստոնի բողոքը թրքասէր քաղաքականութեան դէմ աշխարհային իմաստութեան պատգամն էր: Կարծես թէ մենք միշտ թշնամի ունենալ կուգենք որից վախենանք կամ որին ատենք: Երբ Գերման «թշնամին» ծագեցաւ, Ռուսատեացութիւնը կորցրեց իր թափը: Արտաքին Գործոց պաշտօնատանքնը տակաւին խորհրդաւոր և բացառիկ իմաստութիւն կը վերագրուի, ուէ դժուարութիւն չունեցաւ հանրային կարծիքը յեղաշրջելու մէջ:

Յ. Հակա-Ռուսական քաղաքականութիւնը, սխալ թէ ուղիղ, մեծ զին արժեց մեզ: Պատժուեցանք Գերման մըցակցութեամբ: Թուրքիան պահպանեցինք: Արգելք եղանք որ Գերմանիան ընդարձակիլ հետամտելով քաղիսի անդ Ռուսիոյ հետ: Եոյն ժամանակ առևտրական շահերն էլ ձեռքերից դուքս եկան Թուրքիան պաշտպանելով՝ թոյլ չտուինք Գերմանիոյ որ գանէ գաղթային այն հանգրուանը, որի պակասը անհանդարտ ունտիսանձոտ կը պահէ իրենք: Սրանց վրայ կարելի է աւելացնել այն բացայտ կորուսալը, որ պատճառուեցաւ առևտրական Պետութեանց հարուստ երկիրների անմշակ թողուելու հետևանքով:

Քիչ անգամ պնդուած է թէ կարժէ քաղաքականութեան մէջ բարոյական ունենալ, սակայն այդ պահանջը ճշմարտութիւն պարունակիլ կը թուի:

Խնդրոյ առարկայ եղող ժողովուրդների պատճառած մնար պէտք է հաշուել անկախարար զայն յառաջ բերող քաղաքականութեան արդարանալի կամ դատապարտելի լինելուն նկատողութիւնից: Պուլկարներն, Սերպերն, Յոյներն և Հայերը, ճիշդը խօսելով, աղքատացած, կողոպտուած, լկուած և յառաջադիմութիւնից արդիլուած են: Իրենց թիւը ոչ միայն աճելուց դադարած է, այլ կոտորածով պակսեցրած է 100,000ից մինչև 100,000ի չափ 1894 - 6-ին և 15,000 հոգի 1909-ին: Սրանից զատ Մակեդոնիոյ ազ-

տագրումը՝ որ արդէն 1878-ի յունուարին իրազործուած էր Մուսիոյ կողմից և որ Անգղիոյ և Գերմանիոյ ստիպումով ետ դարձուեցաւ, վերջապէս փոքրիկ և մըցակից պետութիւնների ձեռքով 1912-ին կրկին յաջողուեցաւ 400,000 զօրաց և ոչ-պատերազմիկներու կորուստով, առանց հաշուելու ստացուածքի վնասը և վիրաւորուելով անկարողութեան մասնուածների թիւը:

4. Օսմաննեան կայսրութեան գլխին եկած փորձանքները կարող էին խնայութիւ բարեկարգուելու փոքր ինչ արամագրութիւնով։ Մեծ պետութիւնները դիւսնազիտական ճնշում բանեցնելու և ցոյցեր անելու մեծ դժուարութիւնը ու նեղութիւնը խուսափելու համար բնականաբար շահագործած են ամենատկար պատճառաբանութիւններ։ Դիւսնազիտութիւնը, չյուսահատելով բազմաթիւ փորձերից մինչև այսօր, կը յուսայ որ թուրքերը օգտուած լինեն գժըաղդութիւններից։ Ինչու մինչև հիմա դաս առած չեն։ Մասնամբ որովհետեւ «Թրքամոլ» կոչուածները կրկին ու կրկին մտածել տուած են թէ ուժ պիտի արուի բարեկարգութեանց դէմ իրենց ընդդիմութեան, «Թրքասէրներ» «Հակաթուրքերը» կը նկատեն իրեն ապուշագոյն հատուած և իրենց կը վերապահեն բարձրագոյն իմաստութիւն, զիտութիւն և նախապահարումից ազատութիւն ունենալու արժանիքը։ Իայց պակաս պէտք է գանուել է այն դիրքին մէջ որ երբէք չէ յաջողած «Բրիտանական շահերը» ապահովել և ընդհակառակը մուրքերի փճացումն էլ պատրաստած է։ Ի՞նչ է թրքամոլների թերութիւնը։ Սկզբունքի պակասը եթէ իրենց տեսակէտը հիմնուած լինէր, Պրոֆ. Պրաւնինի նման, իսլամակամն մշակոյթի անկեղծ սիրոյ վրայ, և կամ եթէ անոնք բարեկարգուղ թուրքերը քաջալերէին, պիտի կաղմէին աւելի կշիռ ունեցող մի մարմին։ Իրենց ոչնչութիւնը 1912-ի նոյեմբերին լուսաբանուեցաւ։ Երբ Թուրքիա կիւլէ, Պուրկազի պարտութիւնը կրեց, սրանցից շատեր համոզուելով թէ Բրիտանական «շահեր» միւս կողմին (ակնկալեալ Պալքանեան պետութեան) յարիլ կը պահանջէ, լքեցին Թուրքերը։ Այսօրինակ ջատագովներ Անգղիական միտքը

չեն հրապուրում իրենք կարող են իրենց աւելի արժանաւոր համարիլ, սակայն նորա սխալ կը հաշուեն աշխարհի ընթացքը կառավարող ուժերը:

5. Պատմութիւնը ցոյց կուտայ թէ պետութեանց գործակցութիւնը որ գետին հարթող գլան է, աւելի արագ շշարժիք երբէք, երբեմն բոլորովին կը կանգնի և բնաւ արդիւնք չունենար բացի սահմանագլուխների խնդրոց մէջ: Եւրոպական միակցութիւնը 1881-ին որոշեց Թեսադիոյ և Սև Լեռան սահմանները, 1898-ին կրէտէինը և 1913-ին Ալպանիայինը: Բոլոր մասնախմբեր տաղտկալի են և սահմանագլխայինն էլ ընդհանրական նպատակներ գրեթէ չունենար: Մասնախումբեր արդիւնաւոր չեն լինել առանց ծանօթ առաջնորդի և ոնէ պետութիւն իրեն առաջնորդ ընդունելուց միւսներուն արժանապատռութիւնը կը վիրաւորէ: Անհրաժեշտ ատենապետութեան լաւագոյն օրինակը Անդղիա տուաւ Պալկանեան պատերազմին ժամանակ բայց Սըր Էտուարտ Կրէյլ անօրինակ հեղինակութիւնը ամէն պարագայի տակ տրամադրելի տարր չէ, և արդէն նոյն իսկ նորա օժանդակութեամբ համաժողովը չկարողացաւ իր ծանուցեալ կամքը բալեցնել, երբ Թուրքերը լուսդոնի դաշնագիրը անարգեցին վերագրաւելով Ազրիանապօլիսը: Գաւլով առևտրական շահակցութեանց, նոցա գործին կը գայ միութիւնք բաժանել: Վճռական վայրկեանին իւրաքանչիւր պետութիւն կը յաջողի շահեր ապահովել, ստացած առանձնաշնորհմանց փոխարէն բարեկամութիւն առաջարկելով Թուրքիոյ: Փոխառութիւն վաճառողներ, մենաշնորհ հետապնդողներ և զինագործարաններ ընդհանրապէս կարող են անշահախնդիր քաղաքականութիւն մի յեղաշրջել:

6. Այն առաջնորդութիւնը որ պետութեանց միացեալ խորհրդակցութիւնովը կարտօնուի կարողէ միայն տկար միշտամութիւն կատարել: Լօրտ Աէնստաւ 1903—1905 հիանալի յարատեռութեամբ աշխատեցաւ Մակեղոնիոյ բարեկարգութեան համար: Նա քօնքով ջատագովեց ու միայն հսկողութիւն ապահովեց: Եւ պատմութիւնից քաղուելիք զիստառ դասերից մէկն է վերահսկողութեան ոչինչէ աւելի

գէշ ըլլալը, «Վիեննական ծրագիրը» և «Մըրքթէկի ծրագիրը» «քաղաքային գատաւորակիցները», ոստիկանական օտար սպամներ և ելևմտական խորհրդատուններ պարզեցին բայց իրական արդիւնքը եղաւ յաւելումը զրգութեան, թշնամութեան և քաղաքային ոճիրի: Պաշտօնատարներն ու դեսպանատունները գլխաւորաբար կըբաղէին վիճակագրութիւնը կազմելով այն սպանութեանց զօրս անկարող էին արգիլել—«մսագործի հաշիւը» տարեկան 2400 կեանք կը ներկայացնէր: Անկարելի է չեկշտել բարոյական այն դասը թէ առանց վարչային Եւրոպական Էօնիքոլի կատարուած միջամտութիւնը վնասակար է զրականապէս:

7. Ներսից բարեկարգութեան գաղափարին շուրջ 1903. էն ի վեր կարող ենք վճռել: Ընթեցողը պիտի յիշէ պլատոր հանգամանքները: Պետութեանց մասին դիտելի կէտը սա է որ նորա կը դժուարացնեն այդօրինակ բարեկարգութիւնը: Յաջողելու համար, գեսպանները իրենց պատասխանատութեամբ գործելու են վստահելով ազգային արժանապատութեան: Բայց օտար գեսպանատուններն ու բնակիչները առանձնաշնորհեալ կեանք մը կապրին զավիթիւլասիօններու շնորհիւ, չեն ուզեր կորուստ ունենալ արժանապատութեան պահպանումով, և դիւանազիտութիւնը որ մինչև այսօր երկը շահերուն ծառայած է այս կամ այն թուրք քաղաքագէտին կողմը բռնելով, չի կընար նին աւանդութիւնից բաժնութիւ առանց ձափոնականին նման անյաղթելի զօրութեամբ ազգային վերածնունդ ունենալու Ութսունամեայ Քեամիլ փաշայի մեր պաշտպանութիւնը, արքայական պատգամով և այլապէս աշխարհի ծանուցուած՝ և Երիտասարդ Թուրք Նախարարներու հանդէպ մեր յայտնած տհաճութիւնը այս կէտը կը լուսաբանին: Պարզուած է թէ սահմանադրական բարեկարգութեան արգելքները դըրսից էլ կուգան ինչպէս ներսից: Այս վերջինները գերակշիռ են անշուշտ քան առաջինները:

* * *

Որպէսզի այս խորհրդածութեանց տրամաբանութիւնից

Հայաստանը օգտուի անհրաժեշտ է մի ճանապարհ զանել դէպի իրական Եւրոպական ֆօնքով մէկ կամ բոլոր պետութիւնների կողմից:

Միացեալ ֆօնքով եղանակները շահեկան նիւթ կը կազմեն, և սովորական դարձած է այսօրինակ գործերու մէջ խօսել նոցա մասին. Սրանք կարող են քննուել Անդօ- Հայկական Յանձնախումբի թուղթերից՝ Վիլարիի «Պալ- կանեան Հարցը» գրքին՝ և կամ Սըր Էտուխին Բիլսի և Ար- կիլի Դուքսին գործերու մէջ. Մեր տեսակէտով քօնթրով եղանակը այնքան կարեռ չէ. Տարբերութիւն չըներ թէ կառավարիչով, ժողովով կամ Եղիպտոսի Երիտանական պաշտօնեաներուն պէս Թուրք անուանական գերակատար- ներու պաշտօնակիցներով գործը կատարուի. Կարեռը այն է որ իրական իշխանութիւն ունեցող անձը Եւրոպա- կան հպատակ լինի, պատասխանատու՝ Եւրոպական կա- ռավարութեան, և Բարձրագոյն Դռնէն անկախ՝ պաշտօ- նակարգութեան, պաշտօնավարութեան և տարեթոշակի վերաբերմամբ. Մնացեալը—պէտք եղած օտար պաշտօ- նէութիւնը, ժողովների և դատարանների վերակազմու- թիւնը, ազգեցութեանց շրջանակների բաժանումը պե- տութեանց միջն, վարչութեան եղանակը կարգավահու- թեան, արդարութեան և հանրային գործոց կապակցու- թեամբ—սրանք բոլորը երկրորդական են էական պահան- ջին քով և նրանց մասին վիճելը կը նշանակէ ուշադրու- թիւնը վրիպեցնել էական կէտից. Եթէ պետութիւնները որոշեն գործին մասնակցիլ, թող խնդրին մշակումը թող- ուի, առանց հանրութեան քննադատութեանց լսուելուն, այն կարող մարդկանց (ինչպէս Անդղիական գեսպանատան առաջին թարգմանը) որոնց գործը յանձնուեցաւ արդէն 1913 գարնան, Հանրութիւնը կը փափաքի միայն զբաղիլ բարեկարգութեան անհրաժեշտ հիմնական իրողութիւննե- րով:

(Նարունակելի)